

## ՊԱՏՄԱԿԱՆ

### Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

#### Ա. Է Հ Մ Ի Ա Ճ Ն Ի Վ Ա Ր Դ Ա Պ Ե Տ Ա Ր Ա Ն Ի Ե Ւ Գ Ե Ո Ր Գ Ե Ա Ն Ճ Ե Մ Ա Ր Ա Ն Ի

(Դ Դ Ա Ր Ի Ց Մ Ի Ւ Զ Ե Ւ Մ Մ Ե Ր Ը Ը Ր Ե Ր Ը)

### Գ Լ Ո Ւ Խ Ժ Բ

Վ Ա Ր Դ Ա Պ Ե Տ Ա Ր Ա Ն Ը Յ Ո Վ Հ Ա Ն Ն Ե Ս Ը Կ Ա Ր Բ Ե Ց Ո Ւ Խ Օ Ր Ո Վ,

(1831 – 1842)

Ա. Է Հ Մ Ի Ա Ճ Ն Ի Վ Ա Ր Դ Ա Պ Ե Տ Ա Ր Ա Ն Ի կը գոյութիւնը շարունակում է նաև եփրեմի յաջորդ Յովհաննէս լ Կարբեցի Կաթողիկոսի օրով (1831-42)։ Թաղիազեանի հրաժարումից յանոյ, այստեղ ուսուցիչ է հրաւիրում Գրիգոր Շաքարճեանին։ «Եթես ելանելոյ Մեսրովքայ ի պաշտօնավարութենէ աշխարհ Աստրապատական յամի 1834 ուսուցիչ կարգեցաւ նոյն առաջադաս աշակերտաց ի պարոց Աթոռոյն Գրիգոր վարժապետ Շաքարճեան, որ եւ ըստ առաջնոյ օրինակի եթող ի միտու աշակերտելոցն զիւր չնորհալի իմաստից քանրար յայսմիկ միջոցի զսկիզբն կայսր աստանոր ուսումն ուուս լեզուի։ Խսկ յետ վախճանին Գրիգորի անդր ի Տիմիս յամի 1835 դաստառուք էին ուսումնարանի Աթոռոյս Ստեփանոս արքեպիսկոպոս Արարատանց եւ Խսահակ վարդապետ Կողացի, որք շարունակեցին զդասառութիւն զաղատական արհեստին՝ զբացումն լուսաւոր Հայոց Սիւնուղուին յամին 1837»<sup>(1)</sup>։

1836 թուին հրատարակուուեց Պոլութենիան։ Այդ կանոնադրութեան համաձայն կաթողիկոսարանն ու թեմական կերպունները պէտք է ունենային իրենց համապատասխան վարժարանները, պետութիւնից հաստատուած ծըրազրով եւ պետական վերահսկողութեան ներքոյ։ Վերջ էր տրուում կրթութեան անձնական հանգամանքին եւ պետութիւնը իր ձեռքն էր տանում այն ամբողջութեամբ։ Մանրահմանօրէն ճշգրում էին իւրաքանչիւր տեսակ զրարցում աւանդուուղ ոչ միայն առարկաները, այլեւ նրանց չափը։ Կրթութիւնը պատահական մարդկանց ձեռքից առնուելով, վստահում էր պետութիւնից ճանաչուած ուսուցիչներին։ Պոլութենիայի յօդուածներից մէկը սահմանում էր։ «Եջմիածնի սեմինարիայի բարեկարգութեան, ուսման ընթացքի եւ այլոց վերահսկողութիւնը կախուած է պատրիարքից եւ ծայրագոյն խորհուրդից։ Խսկ թեմական սեմինարիաներինը եպիսկոպոսից եւ կրոնիստորիաներից»<sup>(2)</sup>։

(1) Հայրենասէր, 1835, թիւ 79։

(2) Երեցեան Ա., «Ամենայն Հայոց Կոթողիկոսութիւնը եւ Կովկասի Հայք», Թիֆլիս, 1895, էջ 388-389։

1837 թուից կջմիածնի դպրոցը գործում է համաձայն Պոլոտենիայի արամագրութիւնների : «Եւ ահա ըստ ներկայ գրութեան միջոցաց մեծի Աթոռուոյս ուսանին ի նոյն ուսումնարանի աշակերտը ժամանգաւորք եկեցւոյ ի հայ եւ ի ոռու լեզու»՝ ըստ յատկացեալ ժամուցն պատշաճ աւուրդ եւ ըստ բաժանմանց ուսանելի առարկայից»<sup>(3)</sup> :

Այսպէս, երբ կջմիածնի դպրոցը «ձեւ եմուս Եւրոպայի կարգաց ըստ ամենայն հանգամանաց իւրոց», Սինոդը 1837 թուականին ուսուցիչ է հրամագրում հայերէն եւ ոռուերէն լեզունների համար Յակով Արդանեանցին՝ Թիֆլիսից, որը սակայն կջմիածնում երկար չի դիմում եւ հեռանում է, պատճառարաններով տեղույն տաքը: Նրա տեղը պաշտօնի է կոչւում Խոսհակ քառ հանոյ Սահառունեանցը, որպէս ուսուցիչ հայոց լեզուի եւ քերականութեան, ճարտասանութեան եւ քրիստոնէական վարդապետութեան . «Բնկ ի լեզուի Ռուսաց՝ կարգեցաւ Խոս աստիճանաւոր»<sup>(4)</sup>:

1840 թուականը կջմիածնի Վարդապետարանի մէջ նշանաւոր է նըրանով, որ գասարանները կարգաւորում են ըստ Եւրոպական ձեւի: Այդ ըըրութիւնը Սինոդի գիրահակողութեան տակ շարունակում է եւ զանազան նոր խամուծութիւններով կատարելագործուերով՝ լանդում է Գէորգեան ձեմարանին: 1840 թուին դպրոցը ունէր միայն երկու դասարան: Առաջին դասարանը իր հերթին բաժանուած էր նոյնակո երկսի: Առաջին մասում աւանդում էին . «Հայոց լեզու՝ զներքին տեղին ճարտասանութեան, զթուարանութիւն, զքրիստոնէականութիւն, զթարգմանութիւն, զընթերցանութիւն եւ զգայելչագիտութիւն: Երկրորդ կարգի՝ ուսանին ի հայումն՝ զքերականութիւն, ըդքանիսական, զգրազան պատմութիւն եւ այլն: Իսկ ի ոռու սկզբունս քերականութեան՝ զհասարակ ընթերցանութիւն եւ զգայելչագրութիւն: Եւ Երրորդումն՝ զերկուց լեզուաց սկզբունս պատառական արհեստին: Իսկ ի յերկ րորդի դասատան՝ ուսանին զհայ եւ զուու մանկավարժութիւն»<sup>(5)</sup>:

Խոսական տիրապետութեան հովանու տակ կջմիածնի Վարդապետարանը Եւրոպական լուսաւորական գրութեան բարիքներին է, թափանձելով, հաստատապէս սկսեց վերելքի գժուար ճանապարհը, Վարդապետարանը իր վրայից թօթափում էր ասիական ձեւերի հնութին եւ զգենում էր իրեն յարմար լուսաւորութեան պատմումանը: Դպրոցը քայլ առ քայլ ծաղկում էր եւ վերածում կրօնա-հայագիտական իւրատեսակ մի համալսարանի:

ԺԹ Դարը յացում է մեր ժողովրդի համար շատ տիրոք պարմաներում: Դարի վերջը կատարեալ հակապատկերն է դրան ։ Դարասկզբաւմ կջմիածնի միաբանութեան կացութիւնը, մտաւոր զարգացման տեսակէտից, չափազանց տիրուք է: Բացի մի քանի վարդապետներից (Յովհաննէս Շահիաբունեան, Մանուէլ Շահինեան, Զաքարիա Գուլսապետանց, Ղուկաս, Արքահամ եւ այլն) մնացած միաբանները՝ եպիսկոպոսներով հանդերձ՝ խորը արդիութեան մէջ էին ընկզմուած: Դրա պահանոց ԺԹ Դարի վերջների եւ ԺԹ Դարի սկիզբների քաղաքական անկայունութիւնն էր, երբ Հայ ժողովրդի ղեկալքարութիւնը՝ հոգեւորականութիւնը յատկապէս, եռակողմանի յարձակուողների կողմից ենթարկուած էր կասկածի եւ հարածանցների իր ուսումնական կամ հայրենասիրական ամենաթոյլ նկրատմների համար իսկ:

(3) Շահիաբունեան, Խոյնը, Հառ. Ա, էջ 121:

(4) Հայրենասիր, 1845, քի 77:

(5) Հայրենասիր, 1845, քի 77:

Յիշենք միայն։ Աշարտակնեցու աֆրուսէլը եւ այն բութ իտչընդոտները, ու ըսնք յարուցում էին նրա և նրա գործակիցների իւրաքանչիւր քայլի առաջ: Պարսիկների հետ թուսերի պերշակական հաջուերագործից ժամոյ, երեւանեան նահանգի շուրջ Ա. կիմիաձնում կարելիրւթիւններ սպեզծուեցին նոր ձեւի դպրոցի հիմնադրման համար: Կարբեցին առիթը բաց չթողեց: Ի հարկէ ամէն ինչ կարելիութիւնից չեր կարող սկսուել: Մինչեւ հնացած, բարբոսած հասկացողութիւնների եւ վարժութիւնների ի սպառ հեռացումը ժամանակ եւ մեծ ճիգ էր հարկաւոր: Անցնելով ողուսական տիրապետութեան տակ, մեր հոգեւորականութեան եւ ամրող ազգի յետամնացութիւնը, համեմատած եւրոպացիներին, չետուած կերպով ի յայտ եկաւ, ինչպէս երբեմն այդ եղել էր Լեհաստանում՝ Նիկոլ Թորոսովիչի ոչմ պայքարում: Մարդիկ շտաբեցին ամբողջ մեղքը բեռնել հայ հոգեւորականութեան վրայ եւ տեղի անտեղի պահանջներ ու մեղադրանքներ կիտեցին նրան ուսերին, առանց անդրադառնալու թէ ի՞նչ էր եղել կրենց գերն ու պարտքը այդ հարցում եւ որքանո՞վ արդարացրել էին իրենք իրենց:

Ճիշգ է, Կարբեցու ժամանակ՝ 1837 թուսականին կիմիածնի Վարդասուտարանը վերակազմուած եւ նոր հիմունքներով էր գործում, սակայն դեռ եւս չեր գտնուում այն ցանկալի բարձրութեան վրայ, որ իրեն վայել էր իր կաթողիկոսարանի Վարդապետարան: Այսուհանդերձ, ամրող հայութեան ու չուռուշը կեղբոնացել էր նրա վրայ եւ բոլորն էլ իրենց յուսերն ու իղձերը խարսխում էին նրա վրայ: Բոլորը սպասում էին, որ չարադիչ վշտերից եւ բարբարոսութիւններից ազատուած Մայր Աթոռը կը ծառայի ազգին որպէս հոգեւոր-բարոյական խարիսխ եւ շուտով իրենից թօթափելով տգիտութեան խաւարամած ու թանձր քողը, կը նուիրուի իր հօտի կրթութեան եւ յառաջդիմութեան սրբազն գործին:

Այս ժտահոգութիւնների մէկ արտայայտութիւնն է Մոսկուայից Ղազարեան եղբայրների 1832 թուի Փետրուարի 4ի նամակը Կարբեցուն ուղղուած: Ղազարեանները շատ հարցերում մեղադրում են Կարբեցուն, ապա ծանրանում Ս. կիմիածնի դպրոցի խցանլի գրութեան վրայ եւ թուարկելով ներսէի, Սահակի, Մերոպի, Գիւտի, Օձնեցու եւ այլ հոգեւորականների կրթական գործունէութիւնը, ուղղակի ասում են. «Արժանաւոր աթոռակալք Լուսաւորչին եղեն եւ ցուցին վիճեանս ոչ սակաւէ, մանաւանդ Մովսէս կաթողիկոսն Տաթեացին, որ բացի նիւթական շինութեանց պայծառացոյց զեթոռու եւ դպրատամք եւ ուսմամք զանազան գիտութեանց, յաջորդ նորա Փիլիպոս կաթողիկոս որ ածեալ այլուստ զիմէոն Զուղայեցի եւ գայլ վարժապետաւութեաց կրթեաց զիմիածնի ի բազում գիտութիւննա»:

Ապա այնուհետեւ Ղազարեանները յիշատակում եւ յիշեցնում են Կարբեցուն իր անմիջական նախորդների՝ Յակոբ Զուղայեցու, Սիմէոն Երեւանցու եւ Ղուկաս Կարնեցու բազմարդիւն գործունէութիւնը դպրոցական ասպարէզում: «Իսկ յետ մահուան Ղուկաս կաթողիկոսի, և այսր բարի ինչ յուաք զաթոռակալաց գորին, բաց ի զանազան անկարգութեանց եւ շփոթութեանց»: «Մայայն», աւելացնում են Ղազարեանները, «Աստուծոյ չնորհիւ տունդ, որ ազատուած է Պարսիկների բռնութիւններից եւ մտել է Խուսաց կառավարութեան Հովանաւորութեան ներքոյ, եւ դուք, որ այժմ օծուած էք մեր եկեղեցու եւ ազգի գլուխ, անհանդիսա ակնկալութեամբ սպասեմք մանաւանդ թէ հաւատամք տեսանել ձերդ ձեռամք վաճառչին բաղիկարպութիւնն տեղւոյդ. ըստ հոգեւորին եւ ըստ մարմնաւորին, զի վերսահն ժամկենցի, առ ձեզ հոգեւոր դպրատուն վասն վարդապետաց: պայծառացոյն հայկական լեզու. իւ դպրու-

թիւն ըստ օրինակի՝ վաճացն Մխիթարեանց, պակասեցին անուառում՝ եւ անկիրթ եկեղեցականք, բազմացին գոնայն լիցուագէտք Վևիթաստումն մշակը Աստուծոյ և արժանաւորք միայն ընտրեցին ի պաշտօնն առածուածդյին ֆեանարժանք մերժեցին. ի բաց լիցին յաստուածակերա գաւհէդ՝ ամենայն անկարգութիւն՝ ողբառութիւն, անմիաբանութիւն, գայթակղութիւն, հոգի պարսկացին. եւ այլ ամենայն անկարգիչականք, եւ վասն այսորիկ ի ներքոյ ածցին կատարեալ որբութիւն եկեղեցական հոգուաց, ուսումն իմաստութեանց լիզուաց եւ արուեստից, միաբան Կղջայրափակիրութիւն, եւ բարի օրինակ լինութիւն աշխարհականաց(6):

Լազարեանները իրենց այս հոչակառը նամակը գրել էին, ի հարկէ, նկատի առնելով Ս. էջմիածնուն կատարուած զանազան իրադարձութիւնները, նաեւ այն պարագան, որ Հայ հոգեւորականութիւնը ծաղրի առարկայ էր գարձել օտարների առօջ՝ լինեն նրանք Լատիններ, Բուռներ թէ Գերմանացիններ: Այդ իսկ պատճառով, Լազարեանները իրենց վերոյիշեալ նամակու տեղեկացնում էին Կարրեցուն, որ, «ցաւօք սրտի մերում տեսաք եւ ընթերցաք զնոր պատութիւն մի զազդէս Հայոց, որ Գերմանացի ուն ծանօթ մեզ Շուշ պերս անուն նոտեալ ի նեղերթաւրք դասաւու եւ կարգաւոր զպրոցի իւրեանց, գերմանացի լեզուաւ տպագրեալ է անդ իրը չորս ամիս յառաջ եւ տարածեալ յամենայն աշխարհ: Երանի թէ գիտէիք գոււք զայդ լեզու, առաքէի եւ ընթեռնութիք զգիրսն զայն. ոչ կարէիք չարտասուել եւ առ ամօթոյ կորանալ. բարի ինչ ոչ խօսի վասն հոգեւորականացդ. Աթոռն էջմիածնի, ասէ, թէսէս գլուխ է աղդին Հայոց՝ բայց չունի եւ ոչ հասարակ դպրատուն մի վասն իւրոցն. աթոռայինք ամենայն վարդապետք եւ եպիսկոպոսք տգէտ են, ասէ, զերականութիւն իսկ ոչ դիտեն, այլ միայն ուտեն եւ ըմպեն: յայդեգործութիւն պարապին, ոսկի եւ արծաթ հաւաքեն, փառաց եւ պատույ զնետ լինին եւ այլն, եւ այլն»(7):

Լազարեանների սիրութ, իրենց իսկ վկայութեամբ, արտմում էր մանաւանդ, երբ օտարները Մխիթարեանների գործունէութիւնն էին գովարանում, իսկ իրենք՝ լազարեանները, փափաքում էին որ Ս. էջմիածնում էլ այդպիսի գործունէութիւն ծաւալուու: եւ խորհուրդ են տալիս Կարրեցուն, որ Ներսէս Աշտարակեցուն նշանակի Վրաստանի թեմի առաջնորդ, որպէս սպանակ նրա գործակցութեամբ կարողանայ պայծառացնել Մայր Աթոռ Ս. էջմիածնը:

Պատմութիւնից յայտնի է որ Կարրեցին չմեց Լազարեանների իմաստուն խորհուրդը: Խօսք չէր կարող լինել Աշտարակեցուն Վրաստանի թեմի առաջնորդ նշանակելու մասին, իսկ աւելին, յայտնի է նրա անիմաստ պայցքարը նաեւ էջմիածնի միաբանութեան դէմ եւ ոմանց արտաքսել տալիս վանեցի:

Կարրեցին չէր սիրում լսել ուրիշներին: Նրա զեկավար ուժը անձնական փորձն էր, սեփական կամքը: Այդ մասին Արքստակէս եպիսկոպոս Սեղրակեանը գրում է. «Ասկայն ինչ էլ գրէին եւ որքան էլ գրէին, Յովհաննէս կաթողիկոսի համար ուրիշ գրութիւն, ուրիշ կարգ ու կանոն եւ ուղղութիւն

(6) Սեղրական Արքստակէս ծպիսկապս, «Յովհաննէս ծպիսկոպոս Շահիաթունեանցի կենսագրութիւն», Գետերբուրգ, 1898, էջ 133-134:

(7) Կայթ, էջ 135:

անհասկանալի էին միանգամայն, թող թէ անիրազործելի. եւ նա անշեղ հետեւելով իր աեսածին եւ սովորածին՝ իւր ժահից յետոյ թողեց մի միարանութիւն, որի տխուր հաջակը մինչեւ անգամ բարձրագոյն անբաւականութեան առիթ առուց»(8):

Որ կարեցին ոչ թէ ուսումնասէր չէր, այլ պարզապէս նուիրուած էր իրեն համար առաջնաերթ թուացող ինդիքների լուծման եւ չէր սիրում յախուն դործունէութիւնը, ցոյց է տալիս այն փաստը, որ Վարդապետարանի համար ինքը նոր չէնք է կառուցում:

Ցովհաննէսը ուսանողներ է ուղարկել Հազարեան ձևմարանում սովորելու, նրանց հետագայում Վարդապետարանում որպէս ուսուցիչ օգտագործելու նպատակով: Երկու հոգու ուղարկել է նկարչութիւն սովորելու Մուկուտում, անշուշու ենէլով վանական կարիքները բաւարարելու հետանկարից: Մի ուսանող ուղարկուում է բժշկութիւն սովորելու՝ մէշտ նոյն օգտապաշտ մաքից թերագրուած: Մօտաւորի, օրուան անմիջական կարիքները բաւարարելու, միայն Ս. Էջմիածնի միաբանութեան կարիքները նկատի ունենալու կարեցու այս մտայնութիւնը չի սիրուել, որոշ գէպօրում էլ չի հառկացուել եւ տեղի է տուել սուր քննադատութեան: Ա. Երիցեանը կարեցուն սեւ գոյներով է ներկայանցում իր «Ամենայն Հայոց Հայրապետութիւնը եւ Կովկասի Հայք» գրքում, մինչ Գիւտ ծայրագոյն վարդապետը 1919 թուի «Արարատում հրատարակած իր ուսումնասիրութեան մէջ աւելի անկողմնակալ, ճշմարտացի դատումով փաստում է կարեցու ուսումնասէր լինելը: Գիւտ ծայրագոյն վարդապետը իր նիւթերը քաղել է Հայրապետական դիւտնից, նրանք համեմատել Երիցեանի գրածների հետ եւ յայտնաբերել մէկից աւելի նորութիւններ ու տարբերութիւններ, որոնք խօսում են ի նպաստ կարեցու ուսումնասիրութեան:

Կարեցու կենսագրութիւնը գրել է նրա մտերիմ դործակից Յովսէփ արքեպիհովոս Վեհապետեանը: Աւելորդ չէ այնտեղից մէջբերումներ կատարել կարեցու զպրոցական գործունէութեան վերաբերեալ.

Աւերանորդեց տպարանն անկործ մնացեալ ի բազում ամաց հետէ. երաց զյատուկ ուսումնարան վասն վանական հոգեւորականաց կարգաւորեալ զայն եւրոպացի ձեւ, կարգեաց ի նմին վարժապետ զՄեսրոպն Թաղիաղեանց եկեալի ի Հնիկաց այր գիտուկ բուն լեզուին Հայոց, Անդրիացւոց եւ այլոց, յետ նորա զԴրիգորն Շաքարիթեան՝ եկեալի կարնոյ, վարժապետ անուանի բազմամեայ տաղասութեամբ եւ ապա զինի մահուան նորա կարգեաց կառավարիչ աւագ վարժապետ Հայկարանութեան եւ աստուածարանութեան զաւագ քահանայն Հայոց Վրաստանի դիսահակն Սահառունեանց, որ հմուտ էր բազում լեզուաց եւ երեւելի եղեւ թարգմանութեամբ պէսպէս շահեկան մատենից եւ շարադրութեամբ դասառական գրեանց յօդուտ ուսումնարանին կից միածնի, յորում յաւելաւ թիւ կրտսեր վարժապետաց Հայ եւ ոռւս լեզուաց: Այս ուսումնարան յընթաց երկուց ամաց այնքան առաջադէմ զարգացաւ, մինչեւ բազումք յաջակերտաց իւրոց աւարտեալ զքերականութիւնն, զճարտասանութիւնն, զշրեշտակարանութիւնն եւ զմասունս ինչ աստուածարանութեան առ ոստ յիշեալ աւագ քահանայի ընտրութեամբ Սիւնհողոսին կարգեցան դասառու վերոգրեալ առարկայիցն եւ շարադրեցին զղիրս, է որ ար-

(8) Սեպական, նոյնը, էջ 138:

ձակ, է որ ոտանաւոր արժանաւոր տպադրութեան, եւս բազում ճառս եւ քարոզ եւ գրուածոց(9) :

## Գ Լ Ո Ւ Խ Ժ Գ

ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆԸ ՆԵՐՍԷՍ Ե ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ ՕՐՈՎ,

(1843 - 1857)

1843 թուի Ապրիլի 17ին Ս. էջմիածնում գումարուած աղքային-եկեղեցական ժողովը միամայնութեամբ՝ 26 ճայնով կաթողիկոս է ընտրում այն անձին, որին Հայ ժողովուրդը վաղուց երազում էր կաթողիկոսական գահի վրայ տեսնել: Այդ անձը Ներսէս Արքեպիսկոպոս Աշտարակեցին էր, այն ժամանակուաց Նոր Նախիջեւանի եւ Բեսարարիայի թեմի բազմարդիւն առաջնորդը: Ներսէս Աշտարակեցին 1843 թուին 73 տարեկան էր:

Վարդապետարանում Աշտարակեցու դպրոցական գործունէութիւնը կարելի է բաժանել երկու շրջանի.

ա) Նախքան կաթողիկոսութիւն.

բ) Ետկաթողիկոսութեան շրջան:

Առաջինը զուգադիպում է Եփրեմի կաթողիկոսութեան՝ ԺԹ Դարի սկզբնաւորութեանը, որի մասին արդէն խօսել ենք իր աեղին:

Որպէս էջմիածնի զարգացած եպիսկոպոս եւ ուսումնասէր մարդ, նա իր վարչական եւ հասարակական բազմազրազ ժամանակից մի մասը յատկացրել է ուսուցչութեան: Միշտ մօտիկ ու քաջալերող է եղել դպրոցին ու նրան ծառայողներին: Այդ շրջանին նրա դպրոցական գործունէութիւնը շատ աւելի եռանդուն եւ արդիւնաւէտ է եղել, քան իր կաթողիկոսութեան միջուցին: Վերջին շրջանին իրենից սպասուած արդիւնքը շտեսնելով, շատերը սուր կերպով քննադատել են նրա «անուսումնասիրութիւն»ը, մեղադրելով նրան որ աւելի շատ տնտեսական ձեռնարկութիւնների ետևից է ընկել, փոխանակ հետեւելու դպրոցական գործունէութեան, ինչպէս որ իրեն պէս զարդացած եւ փորձառու անձնաւորութիւնից սպասելի էր: Դա իր յատուկ արդարացուցիչ պատճառը ունի: Նա առայժմ էջմիածնի քարուքանդ դիւլական շրջապատը նեղ ու անյարմար էր գտնում կարբեցու կաթողիկոսութեան հետանքով կամայական եւ ուսումնատեաց դարձած միաբանութեան շրջապատում: Յետոյ, Թիֆլիսի իր անունը կրող Ներսէսեան դպրոցը նրա համար էջմիածնի Վարդապետարանի հանգամանք ունէր, մի բան, որը նա ակնյայտ կերպով մտցրել էր ձեմարանի ծրագրում: Աւրեմն այնքան էլ սուր կարիք չէր զզացւում էջմիածնում էլ նման մի վարդապետարանի բացման: Նա ուղարկ էր էջմիածնում ստեղծել նիւթական ամուր հիմք եւ նրա վրայ կառուցել նոր վարդապետարանը: Դժբախտութիւն է, որ իր ժամանակուայ միաբանութիւնը երբեք չկարողացաւ հասկանալ ու գնահատել իր մեծագործ պետի տնտեսական ձեռնարկութեանց բնոյթն ու նպատակը, եւ հնարաւոր

(9) Արարատ, 1919, 1-12, էջ 62-63: